

ԻՄԱՍՏԱՄԻՐԱԿԱՆԵՐԿՐՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

(Նարանակութիւն Միջն 1942, թիւ 11-12-էն)

**Մեր ներքին Տեղադրութեան նորման նախ իր երկու կցորդներուն՝ «Ճախի» Անցեալին, ու «աշխի» Ապագային՝ յարաբերաբար, անհամամտութիւն զերազանց իրականութեամբ մը առանձնաշնորհ է, վասնդի այդ ներկան ուրիշ բան չէ մեր մէջ՝ այլ նոյնինքն մեր Ա.Ճ.էնին, մի ու զերծու հայութիւնը հօն՝ որ իր կարգին իբր նորուն ու իշխ իսկ ներկայութիւնն է մեր մէջ, որովհետեւ, ինչպէս ըսուած է, իրապէս ամեն ներկայութիւն Օգույ ներկայութիւն մըն էտ՝ Արդ, եթէ ուղենքը երկրաչափութիւն պատկերել այդ ներկայութիւնը, հարի պիտի ըլլար ոչ թէ ապագայէն դէպի անցեալ զայող գծին վրայ իբր կէտ մը միայն գծել զայն, այլ իբր այզպիսի կէտի մը վրայ բարձրացող ուղղահայեաց մը — ու անս որ այս ժամանակը կ'ստանայ արդէն երկու տարածք՝ բանցազութեան երկայնութիւն մը՝ որուն կը միջամտէ գործոն Ոգույն ներկայութեան բարձրութեան գիծը, Վասնդի ինչպէս մեր մարմինը՝ երկրին վրայ, մեր անձը կանուց է ազդող ու ներդրածող, ակտերու ստեղծիչ՝ մեր ժամանակի գծին վրայ, իրապէս ամէն պահու իրմէ իսկ զոյացնելով այդ գիծը:**

Աւելին՝ սակայն, այս երկրորդ ժամանակին ներկան պէտք է պատկերել զեռ ոչ թէ իբր լոկ «ուղղահայեաց մը» ապագայէն անցեալ զայող գծինը՝ վրայ, այլ իբր ժեռանկիւն» մը որուն խարիսխ այդ գծին վրայ առաւել կամ նուազ մէծ է՝ ըստ մեր հոգեկան պահերու պրկման, ընդզբեման տարողութեանը աստիճանին, և որուն զագաթը մեր եսի միութիւնն է՝ Արդարք ինչ որ կը կոչենք ըստ այս ժամանակին ներկայ պահ ՄՌ, միւս ժամանակով հաշուուած՝ անոր պինթարթին ներկաներուն ամրողջ մէջ զումարը կը ներկայացնէ: — Երաժշտական ունկնդրութեան փորձը դիւրաւ պիտի ապացուցանէր այս կէտը, կ'ունկնդրութեանք մեղեղինք, անոր ժամաները զանակառած կը կուգան ու կ'անցնին. միւս ժամանակը զանոնք կ'առնէ յաջորդաբար իր անցեալի ոչնչինքն մէջ, բայց այս ժամանակը զանոնք ընդակառած կը կը պահէ իր անուղ ներկային մէջ զանոնք բայցառ զերելու իրաքանչիւր նոր ձախին հետ, Ալլարպէս պիտի չունենալիք մեզ, եթէ նկատի առնենել զարձեալ քերթուածի մը ստեղծման ու ընթերցման պարագան: Քերթուածի մը ստեղծմանը ոգեկան բեղուն ակտի մը, ստեղծող ներկայութեան» մը արդիւնքն է, որ իբր ստեղծող հետզհետ յառաջ կը բերէ անոր նոր բառերը, Ասոնք երբ զրուին էջի մը վրայ՝ ըլլալով իրարժ զուրա, կը գրաւեն միջոցի անշրջետ մը, կը զոյացնեն արածութիւն մը (սրովհետեւ տարածութիւնը էապէս առցերու համազոյ դրսութիւննէ ինքնին): Հոս կը զիտենք սա-

կարծենք սակայն որ հօս պարզ յիշողութեան երկութ մը կայ, մաղեղի մը անցնող ձայները իբրեւ ամեցեալ ինն յիշուիր իր նոր ձայներուն նետ, ձայներուն եով, այլ հ'թափէն ներկայ ին այդ ձայներուն մէջ ու կը հարստացնեն իբրենց մոլ ու նոր հեղաներով կազմուող մի իմաստի մը բարվածդակութիւնը: Ուրեմն հօս իրապէս ներկայ ինքը երկային մը ունի որ միւս ժամանակին շատ մը ակնթարթներովը պիտի հաջուռէք երեք երեք երեք ժամանակները համաշափերի կոմ չափակցինի (com-measurable) ըլլային: Դիտել պէտք է սակայն, թէ հօս անցնող դայուղ ձայներէն պահուածը անոնց Փիզիքական իրականակիւնը չէ, որ իրապէս միւս ժամանակին պատկանելով՝ անոր անցեալին համ կը չնջուի հետզհետէ, այնթարթ առ ակնթարթ, այլ անոնց երաժշտական իմաստի իրականութիւնն է, անոնց սպեկան նշանակութիւնն է: Մեր երաժշտական միտքը այդ ձայներուն անցնող ու մարդող, յաջորդաբար չքացող գիշիքական դոյլութիւնն է, կը զերցնէ անոնց երաժշտական իսկութիւնը, «զիտաւորութիւնը», անոնց այն հանգամանքը սրով անոնք իբրենց վոյայցարեակերութիւններով պիտի զոյացնեն հոգ երաժշտականին իրավանական մի ակնթարթի կը ակնթարթ, մը անոնց երաժշտական սպեկտրութիւնն է: Կը պիտի ներկան հակառակ որ հետզհետէ՝ կը զոյանայ, իրաքանչիւր նոր ձայնի հետ կը հարստանայ և իմաստային իր լրամին կը զիմէ, իր ամբողջութեամբը ոգեկան միակ ակտի մը մէջ առնուած, սեղմուած՝ կը կազմէ մէջ համար անբաժանելի, այնթարթներու մէջ անցրուելի բայց միենայն ատեն յաջորդական տարբերով նոխացող, այլ աղանօրէն իցուն մէկ պահ մը, այսինքն անող ներկայ մը, երկար չիմայաց մը:

Նոյն իրողութիւնը, ու տակաւին ոչ նուազ չանեկան ուրիշներ՝ մեր ներքին ժամանակի ներկան յատկանշով՝ պիտի յայտնուին մեզի, եթէ նկատի առնենել զարձեալ քերթուածի մը ստեղծման ու ընթերցման պարագան: Քերթուածի մը ստեղծմանը ոգեկան բեղուն ակտի մը, ստեղծող ներկայութեան» մը արդիւնքն է, որ իբր ստեղծող հետզհետ յառաջ կը բերէ անոր նոր բառերը, Ասոնք երբ զրուին էջի մը վրայ՝ ըլլալով իրարժ զուրաւ, կը գրաւեն միջոցի անշրջետ մը (սրովհետեւ տարածութիւնը էապէս առցերու համազոյ դրսով երկար, տեւող, հած ներկայի մը մէջ: Զը-

յածուրինը յառաջ եկած ներքին ժամանակի մը բեղուն ներկայէն, ճիշդ այլ ներկային ներգոյ այլազանն ու բաղումը միաւորող պրկումին թուլացումէն իսկ՝ Որովհետեւ երբ բառերը բանաստեղծին մէջ յաջորդաբար կ'ստեղծուէին, ատով իրենց չէին կորսնցներ սակայն իր մէջ՝ իրենց միութեան կապը, հօգեկան ակտի մը միենայն պրկումին մէջ իրը սեղմուած, գոյացնելով հարուստ բայց մի ներկայ մը, բայց՝ ահա որ իրմէ զուրու եկած՝ ու զուրու՛ զեռ իրարմէ՛ ալ զուրու եկած, իրենց ներքին կապը թուլացուցած, անոնք կը ներկայանան իրը էջի մը վրայ տարածուրին, իրենց tensionց՝ ex-tensionի վերածուած ունենալով, Հիմայ սակայն եթէ ուզենք կարդալ այդ քերթուածը, հարկ պիտի ըլլայ ժամանակը մը կիրարկի իրեն, վերստին ժամանակի մը մէջ առնել զայն, վերստին կ'ըսեմ՝ քանի որ ինք քերթողին ժամանակին ծնած էր նախապէս։ — «Ժամանակ մը կիրարկել»՝ բայց ո՞ր ժամանակը, կիրարկենք նախ «Ժամացուցային ժամանակը», Միջոցին, Տարածութեան ընկեր ժամանակը, պիտի կարդանք յաջորդաբար բառերը, բայց ո՞րովհետեւ իրարմէ զուրու, ոչիրար չնանցող», հետզեւտէ չնցուող ակնթարթներէ կը բազկանայ այդ ժամանակը, տարածութեան սէս իր կետերը իրարմէ զուրու ձգով՝ զայն կիրարկելով քերթուածին՝ ասոր բառե՛րը կարդացած պիտի ըլլանք, բայց քերթուածը որ այդ բառերու ներքին իրերաթափանցումովը գոյութիւն ունի, այդ բոլոր բառերովը իրը «Ակի հերքուած» պիտի խռուսափի մեզմէ. շատ շատ պիտի կրնանք հաշուել թէ բանի երկիլայրէինան առաւ այդ ընթերցումը։ Պիտի ունենանք ժամացուցային ժամանակին ակնթարթային բառ-ներկաներու զումար մը, թայց՝ կը կրնամեմ՝ ո՞չ հերքուածը, այսինքն քերթողին ստեղծողութիւնն ելած այն ոզեղէն մի բանը որ քերթուածն է։ Փոխ տանք, սակայն այս անդամ, մեր ընթերցման, մեր բուն, ներքին, ոզեկան տեսողութիւնը, այն որուն առանցքը ու զոյացութիւնը կը կազմէ մեր անձին ինք իրեն՝ և իր առարկաներուն ներկայութիւնը իսկ, այն՝ որ իր յաջորդական արտաքերումներն ու ստացումները իրարմէ զուրու չճգիր այլ պահե, կը խտացնէ. այն՝ որով մտքի ակտերու ձեւաւորող միութեանը մէջ կ'առնուին այն տարբերը որոնց կը հանդիպի մեր անձը իրը զուրոսի եղելութիւններ, կամ որոնցմով ամէն վայրէեան կը հարստացնէ ինքինքը իրը ներքին ապրում. այն՝ որով միայն շարժում կը տեսնուի և լինելուրին կ'ըմբռնուի, ու աւելին՝ այն՝ որով միայն մեր լինելուրին կը զոյանայ, ինքն իսկ արգէն նոյն ըլլալով մեր լինելութեանը հետո Փոխ տանք, կ'ըսեմ, հիմայ, մեր այդ տեւողաւրինը, մեր ընթերցումին, ի՞նչ պիտի պատահ։ անշուշտ զարձեալ յաջորդական բառերը իրը ժիգիթական նշան պիտի անցնին մեր աչքին տակէն ու մէկ կողմէ պիտի ջնջուին մեր ակնարկին համար. բայց մեր ընթերցումի ակտին միակ ներկայութեանը մէջ անոնք պիտի պահուին իրենց իմաստի ոզեկան հանգաման-

Տավրու ու հետզգեսէ իրարու վրայ աւելիանով, աւելին՝ իրարու մէջ համապուշկավ, ներազադրութեալ պիտի կազմեն մեզի համար կրկին այն ողեկան - ճեւական ամբողջը որ քերթուածն է ինքնին: Զանազան տուներով, տօղերով, բառերով հարուստ, իբր այլասեռ իրականութիւն լինող, բայց միեւնոյն տաեն իբր մէկ բան մնացող Քերթուածը պիտի գոյանայ, որ շատ մը մասերու՝ իրարու և իրարու մէջ՝ միակ կշռաբաւալ ներկայութիւն մըն է: Քերթուածը մէր լինելութեան մէկ ներկային գոյացաւ, և այդ գոյացածը մէկ համապատասխանն է - կը քաշուիմ ըսելու նոյն այն է - որ Քերթողին ներչնչման մէկ պահուն, մէկ ներկային ստեղծումն էր:

Աւրեմն կրնանք ըսել թէ «Երաժշտական ժամանակին» ներկան միեւնոյն տաեն համազոյ այլազանութեան մը «լայնքին» ու փախուղղ: անող, լինող, թաւալող այլազանութեան մը «երկայնքին» մտքի միութեանը մէջ ընդգրկումն է: Այդ ընդգրկումը անշուշտ անձին մէկ ակտովվ, պրկումի զարծովը կայ: Իր այդ ակտովվ մէր անձը իր լինելութեան և այն լինելութեան որուն ականատես է արտաշխարհին մէջ՝ առաւել կամ նուազ մեծ ու ճոխ մէկ բաժինը վեր կ'առնել, կը վերապահի, անկէ կազմելու համար իր ժամանակի ներկայ-պաշերը, զորս ընդհակառակը միւս ժամանակը իր ակնթարթերու փոշիին մէջ կը ցըռուէր: Այդ միւս ժամանակին ներս, վեր կ'առնելու այդպէս այս ժամանակի ներկան: Ու հիմայ երբ երաժշտական ժամանակի ներկայէ մը, որ «լայնք» ու «երկայնք» ունեցող իրականութիւն մըն է: յանկարծ վար կ'իշնենք ու վերստին կը զառնանք այսպէս ըսելու համար զուրսին, անոր ժամացուցային ժամանակին, այն զգացումը կ'ունենանք որ այդ պահը ապրեր էինք այդ ժամացուցային ժամանակէն վեր, այդ պահը կարծես փրկած էինք անոր չնջող վաղքէն, անոր «անցնողութենէն» «ժամանակաւորութիւն» ու մէր անձին մնայուն գոյութեանը մէջ սկեսած: Այսպէս, զարձեալ, երբ «կ'սրափիմն» խորհրդածութեան մը, ընթերցման մը, երաժշտական ունելը զրոյութեան մը, մէր անձին բովանդակ ուշացրութիւնը իրեն ունեցող գործի մը ներկային ու վերստին կը զառնանք մարդոց հասարակաց պայմանագրական ժամանակին՝ կ'զգանք որ այդ երկու ժամանակները հասարակաց միւսնոյն չափի մը անընդունակ են. մէկուն ու միւսն ներկաններուն մէջ ոչ միայն, այսպէս ըսենք, տեղողութեան բանակարգութեան մը այլ մահաւանդ ուրակի տարբերութեան մը գոյութեանը պատճառաւ: մէկուն ներկան ըլլալով անհուսորէն փոքր ակնթարթ, միւսին ներկան՝ հաստատ, թէեւ չի չափուղղ անողութիւն, մէկուն ներկան անորակ, պարապ, շարժուն ու անշարժ կետերու հանդիպում ըլլալով, մինչ միւսինը՝ հոգեզէն երանգներով ճոխ որակաւոր լինող լիութիւն:

Սակայն և այսպէս պէտք է ընդունի թէ մեր  
անձին համար այդ Ներկայ պահ շինող», միւս ժա-  
մանակին մակարդակին վրայ արգէն անցած կոր-  
ուլւած մեծ բաժիններ ներկայի մը մէջ ընդդրկե-

լով խռացնող այդ ակտերուն կարկինին ծայրերը բացման անսահման կարգութիւն մը չանին, ու այս պատճառով այ և երաժշտական ժամանակին իր կարգին Անցեալ կ'անենայ: Այդ ժամանակին իրաքանչիւր ամեղեցին զերչ մը կ'աւելեայ ու այդպէս մեր ներկայ պահերը կը դառնան կ'ըլլան անցեալ պահեր մեզի համար: Եւ ասնք իրաքու վրայ աւելցած ու իրք բովանդակմը դոյցացած կը կազմն մեղ համար ինչ որ կը կ'ոչենք լան առումով մեր անցեալը: — Ի՞նչ է ուրեմն այս անգամ այս մեր ներքին ժամանակին Անցեալը:

Տեսանք, ժամացուցային ժամանակի անցեալը իրագէս անզոյ էք: Մեր ներքին ժամանակին Անցեալը, Ընդհակառակը, կը շարունակէ իրապէս պահել իր զօյուրիւնը: Մեր ներքին ժամանակին անցեալը չի չնջուիր միւսինին նման: Ի՞նչ կ'ըլլայ այն ատեն, ի՞նչ մեր ուսկէ և ո՞ւր կը շարունակէ մնալ: — Ըստնք, կ'երթայ նստիլ յատակը մեր էտութեան, ոգեղէն ձեի մը տակ ընդդուզուիլ մեր անձին, աւելցնել՝ անհցնել՝ անոր չոգեղէն, մարմինը: Ասոր համար է որ հըրնանք ըսել թէ՝ ինչպէս որ հասուն ժարդը աւելի մեծ է իր մարմինին հասակովը, ծաւուովը ու կ'իսովը քան մասուկը՝ այնպէս ալ աւելի մեծ է իր անձին ոգեկան-նիւթովը: Իր չշնչողէն մարմինին հասակովը, ծաւալովը ու կ'իսովը: Այ ինչպէս որ մեր մարմինը կ'աճի որովհետեւ իր մէջէն անցնող արտաքրին աշխարհէն առնուած նիւթերէն հետզհետէ աւելի մեծ բաժինները կը յաջողի իրեն վար զնել՝ պահել, իր կինսարանական մնը իրագործելու և պահելու համար, այնպէս որ մեր անձը կ'աճի հետզհետէ սրովհետեւ իր կեանքի եղելութիւններէն, իր յաջորդական ներկանիրէն իր մարուած, իմա՞ ոգեղինացուցած բաժինները կը պահէ իրեն, անոնցմոյ իր չշնչողէն մարմինը մայուն իր Զեին մէջ հետզհետէ աւելի հարուստ կազմաւորելու համար:

Մեր անցեալին մեղ համար զոյ ըլլալուն տարրագոյն փասուը անշուշն այն է՝ որ մեր անցեալը ամէն վայրկեան կրնայ վերջիշուիլ մեզմէ. Ի՞նչպէս բացարձակ անզոյն պիտի կրնար վերտին բերուիլ և մտածուիլ, պատկերացուիլ ու երբեմն նոյնիսկ (Զգայնական յիշողութեան) — մեմոր աֆֆեկտի պարագային) ճիշդ իր հնի մթնուրասովը, անոր հոգեկան բոյրովը Ենրզացուիլ մեր կողմէ:

Երասաղէմ

Տ. Ա. Պետրովնեան,

(Վերև յ-ըստու)



## ՊԱՏՄԱԿԱՆ

ԹԱԻՐԼՈՒՐԻ ԿԱԹՈՂԵԿՈՍԱՐԱՆԻՆ

ՏԵՂԻՆ ՋԻ ՊԵՏՐՈՎՆԱՆ:

Միոնի ընթեցողմերուն կը ներկայացնենի մասնաւոր հանյունի, թերին ժաման աշխատակից Դեր. Տ. Մատանցի Մարտինոսուրինի բարգմանածոյ պատմական սյա աշխատուրինին, որ շարունակուրիւնը կը կազմէ օկիվիկան Բերգեռու Պալքանի (Զ. Կոչակ ու նաև առանձին) և Սարաւանկիւր (Անահիտ) իր աշխատուրիներուն:

Եւրոպիականերու կազմին պատրաս հմ նաև Կոնիկոս ու Անուազան, պարեւորա հրատարակուելու համար այս հզերին:

## Ա. Պէպի հարւա

Ավագի կառուկալին կամ կառավիտչին սիրալիր և բարի մատթման քնիրովը Ծգուտաս 21ի առաւտուուն կանուխի ճամբար եւանք և քաղաքին արտաքաններէն հեռանալին քիչ վերջ, հասանք Դըզըլ Բըրմաքի (Խարմէր գետ) ափունըը: Այս վերջներ Փոքր Ասիոյ գետերէն կարեւորագոյնն ու մեծագոյնն է:

Հոս գետը ծածկուած է հին կամուրջով մը զոր թուրքիրը և կ'օփիրիւն կամ վ՛ուռ կամուրջն կ'անուանն իր եղակի ձեին համար, որ կը ծառայէ զարնան և ձմրան ձիւնին առկալուն: Հոս գետը մեծ թիւով կոճղիր կը բերէ և կը տանի զետեղերք՝ ուր մարզիկ կը սղոցին և թանձր տախտակներու կը վերածին: Այս շատ հետաքրքրական հայկական կամուրջը տասնը ութիւն կամարներու ունի, որոնցմէ տասներեքը հոս գրուած նկարին (\*) մէջ կը տեսնուին: Կը կարծուի որ Սենեքերիմ թագաւորին գուստը շինել տուած է զայն: Թէ և Փ. Պարէն ասդին ատենը անգամ մը բնականարար ամբացուած է կամուրջը, բայց բազմաթիւ մաշած աւազաքարեր յայտնի կերպով կը կրեն ինքնատպութեան հնիքը և ես առանց վարանելու կ'ըսեմ թէ հայ փոխարքաներու ըշշանէն մեացած այս նշանաւոր հուռթիւնը իր բոլոր կարեւոր մասերով այդ

(\*) Կը ցաւինք որ կարելի չեղաւ յիշատակուած նկարները հոս զնել զինկի դործածութեան կառավարական արգելքին պատճառաւ: